

## ՏՆՏԵՍԱԿԱՆԻՔ

### ԱՌԴՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԻՒՆ

Հատուածք և այլ և այլ ոտեղի մասունք կենդանաց : (Տես Հառ. ԺԶ, երես 379)

Լավին որպիսութեանը գորչելու հարք : — Ամենէն պարզ հնարքը , որ գրեթէ միշտ կը գործածուի , իմանալու համար թէ կաթն արդեօք մասնաւոր հիւանդութեամբ բռնուած կովէ կթուած է , կամ թէ նոր ծնած կովէ , և կամ թէ արդեօք հին է , ուրիշ բան պէտք չէ ընել բայց եթէ այն կաթն եռացընել . թէ որ այս երեք պակասութիւններս ունենայ , հասարակօրէն շուտ մը կը կտրի , այսինքն փսոր փառը կ'ըլլայ կամ ըստ մասին կը կտրի :

Վցէկ կաթը պէտք է եռայ առանց փոխելու իր երեսոյթը , և շոգիանալով վրան մաշկ մը կը կապէ , որն որ առնելով՝ հետզհետէ նորէն կը ձեւանայ :

Լավաշադ էամ Սերաչադ : — Լաթի մը որպիսութիւնն այնչափ աղէկ է , որչափ շատ քանակութեամբ սեր կամպարարտ նիւթ մէջը կը բովանդակէ : Լայ այս սերին չափն իմանալու համար ամենէն պարզ գործին է կաթնաչափը , որ Պիէնքս անունով անդիմացի մը հնարեր է : Լայս գործին ապակիէ խողովակ մըն է ոտքով որուն ներքին տրամագիծն է չորս հարիւրորդամէզը ու բարձրութիւնն իբր տասնըօթը հարիւրորդամէզը : Լայն կլոր գիծ մը կայ աղամանդի ծայրով գծած , որ կը ցուցընէ խողովակին երկու տասնորդալիտր ընդունակութիւնը : Լայս գծէն վեր երեսուն բաժանմունք կայ , որոնց իւրաքանչիւրին չափն է բոլորական ընդունակութեան հարիւրորդ մասը անօթին յատակէն սկսեալ ինչուան զրոյ թուանշանը . ինչուան այս կէտը պէտք է անօթը լեցընել կաթով , որուն տեսակը փորձել կ'ուղենք , և հանդիստ թողուլ

քսանըըրս ժամ : Աերը կամաց կամաց երեսը գալով խաւ մը կը կապէ , որ որոշ ու յայտնի կը տեսնուի իր գեղնորակ գունովն ու անթափանցկութեամբը , և ստորակայ կաթէն կը բաժնուի , որ քիչ մը տրամալցու է և գոյնն ալ սպիտակ կապուտի կը զարնէ : Աւատի պէտք է դիտել սերին խաւը քանի բաժանմունք կը բովանդակէ գործւոյն վրայ : Լաթէ , օրինակի համար , երկու տեսակ կաթ մի և նոյն ժամանակ նման խողովակներու մէջ գրած՝ քսանըըրս ժամ՝ ետև մէկուն մէջ սերին խաւը 10 բաժանմունք բովանդակէ ու մէկալին մէջ 15 բաժանմունք , ըսել է թէ առաջին կաթը իր տարածոցին 10 հարիւրորդ մասամբ սեր կը բովանդակէ և երկրորդ կաթը մի և նոյն պարագայից մէջ իր տարածոցին 15 հարիւրորդ մասամբ սեր կը բովանդակէ :

Լայս տեսակ փորձերն օգտակար կ'ըլլան երբ կաթի սպառումն ունենայ կարեւոր վախճան մը . ինչպէս նաև կովադարմաններուն մեծ օգնութիւն կ'ըլլան այլ և այլ կովուց կաթն իրարու հետ բաղդատելու , կամ իմանալու համար թէ մի և նոյն կենդանեաց կաթին որպիսութիւնը ինչ փոփոխութիւն կը կրէ այլ և այլ սննդարար նիւթոց ազդեցութեամբը : Լայս գործւոյն գինը շատ թեթև ըլլալով՝ տնտեսական մը կրնայ անկէ բազմաթիւ ունենալ , և անոնց մով փորձել այլ և այլ կաթերուն որպիսութիւնը , և ըստ այնում փոյթ ունենալ կենդանեաց սննդեանը :

Խակ առուտուրի մէջ շատ տեղ պարզապէս Պլոմէի ըսուած հասարակ անօսրաչափ գործին կը գործածուի կաթին որպիսութիւնն իմանալու համար . այս գործիս բաւական է երբ սովորական խառնուրդը ջուր ըլլայ միայն առանց յառաջագոյն սերն առնելու կաթին վրայէն , ինչպէս կ'ընեն այլ և այլ բազմամարդ քաղաքներ :

Լարդախութեանք էամ : — Լաթին սովորական խարդախութիւնն է առաջին իրիկուընէ սերը վրայէն առնուլ , կամ երբեմն ալ սերը վրայէն առնուած

կաթը խառնել նոր կթուած կաթին չետ , աւելցրնելով վրան կիսով չափ կամաւելի ջուր :

Եւ որովհետեւ սերն առնելով վրային ու մէջը ջուր խառնելով կաթը կապուտակ գոյն մը կ'առնու , ուստի խարդախութիւնը կեղծելու համար վրան գունաւորիչ նիւթ մը կ'աւելցրնեն : Ի՞այց այս բանս դիւրաւ կը ստուգուի եթէ նոյն կաթը կտրուի ու ձերմակ լաթի մը վրայ կաթեցուի , շիճուկն այն գունաւորիչ նիւթը բովանդակելով դեղնորակութեամբը խարդախութիւնը կը մատնէ : Ո երն ըսուած հնարքներով ալ կաթին խարդախութիւնը կրնայ իմացուիլ , որոնք գլխաւորապէս կը ցուցրնեն սերին նուազութիւնը , և սովորական կաթին մէջ գտնուած հաստատուն նիւթոց պակասին : Խնչուան մէկ կէտ մը այսպիսի այլայլութիւնները կը ընան առաջ գալ նաև մասնական կը թուածքներէ , որոնց վերջին մասունքներն առանձին կը դրուին , որ աւելի պարարտ են , որպէս զի սերին վրայ աւելցուին . բայց այս ալ տեսակ մը խարդախութիւն է , և շատ հաւանական է որ այսչափով ալ գոհ ըլլայ խարդախողն , այլ վրան նաև քիչ մըն ալ ջուր աւելցրնէ :

Ո սնտրայի ու Բարիզու պէս բազմամարդ քաղաքներն երբեմն կը կարծուի թէ այնպիսի կաթ ծախուի , որ անունն ու երեցթը միայն ունենայ , և բազագրութիւնը բոլորովին օտար ըլլայ . այս տեսակ կաթը կը շինուի իւղային կամ նշային մզունքներէ , կամ հիւանդութէ մեռած կենդանեաց և կամ սատկած ձիերու ըղեղն հարելով ջրոյ մէջ : Ի՞այց եթէ իրաւ ալ ըլլայ այս խարդախութիւն՝ քիչ անգամ յաջողութիւն գրտեր է , և թէ ոստիկանութեան ու թէ բնալուծից քննութիւնները ինչուան հիմա չեն կրցած կերպով մը ստուգել :

Ի՞ուոյ աղջեցութիւնը հանի Վրայ : — Ի՞ուանց վախի կրնան գործածուիլ կաթի համար հողէ , կաւէ , յախճապակէ , ապակիէ , թանապէ կամ լաւագոյն ևս կլայեկմծ պղնձէ անօթներ . նոյն

պէս առանց վտանգի կրնան գործածուիլ արուրէ ու զինկէ անօթներն ալ , բաւական է թէ մաքուր ըլլան . բայց պէտք չէ երկար ատեն կաթն ասոնց մէջ թողուլ , որպէս զի թթուութիւն չառնուն . վասն զի այն ատեն կրնայ մետաղն ոքսիտանալ ու մնասակար աղեր գոյացընել : Ուստի ընդհանրապէս ընտրելի է պղնձէ , արուրէ ու զինկէ անօթ չգործածել . և այնպիսի նիւթէ անօթներ գործածել , որ ամենենին մնասու մը վախ չեն տար :

Պահպանութիւն հանի : — Ի՞նդհանրապէս կաթին այլայլութիւնները կը սկըսին խմորմամբ , որ թթուածնին ազգեցութենէն առաջ կու դայ . ուրեմն կաթն այս այլայլութիւններէն պահելու համար պէտք է կանխել թթուածնին ազգեցութեանը գէմն առնուլ կամ խմորումն արգելուլ . առ այս պէտք է կաթը կրկին և կրկին եռացընել , որպէս զի երկար ժամանակ դիմանայ , ինչ պէս փորձով ստուգեր է լիէյ-լիւսաք :

Ի՞այց շատ պարագաներու մէջ այս հնարքս անբաւական կ'ըլլայ ու բազմածախ :

Ուստի ընդհանրապէս կաթին խմուրումն ըստ կարի գանդաղելու համար , պէտք է անմիջապէս կթելէն ետեւ բարեխանութիւնն իջեցընել . որ կ'ըլլայ եթէ հորի մէջ կախուի կաթը , կամ աղբիւրի մը մէջ դրուի , և կամ լաւ ևս պաղջրով լեցուն անօթի մը մէջ դրուի ու այս ջուրն ստէպ փոխուի :

Կաթին խմորմանն առաջն առնելու լաւագոյն հնարքներէն մէկն ալ այս է , մանաւանդ տեղէ տեղ փոխադրութեան համար , անօթներն ամբողջ լեցընելու խութիւնն այնպէս յարմարցընել՝ որ մէյ-մէկ դատարկ գլան ունենան և անօթին մէջ ընկղմին . այս գլաններուն մէջ սառուցի կտրուանք կը դրուին կաթին բարեխանութիւնը վար պահելու համար : Իսկ ամառն այս փոխադրութիւններս կատարելու համար գիշերուան զովութիւնն օգնական կ'առնուի : Ի՞նդհանրապէս կաթին ինքնիրեն թթուելուն առջել կ'առնուի , անօթները լե-

ցընելէն առաջիւրաքանչիւր երկու կամ իրեք լիտրին վրայ մէկ կրամ սոսայի հրէնացիուագուլ :

Վաքերդի հնարքն , որ յառաջագոյն ռեսանք <sup>2</sup> , և շատ գիպուածոց մէջ կը յաջողի , կարելի է հաւասարապէս նաև կաթի պահպանութեանը գործածել . բայց դժուար է՝ երկար ճանապարհորդութեան ատեն պարարտ գոյացութեան ըստ մասին կաթէն բաժնուելուն առջեն առնուլ , որով կաթն աղքատացած զգալի մասամբ իր կարագային գնտիկներէն , սերն առած կաթի կը նմանի :

Այր հատաքէլագործութիւն Աբբէրդէ հնարից : — Ա երջերս Մապրիւ անունով գաղղիացի տնտեսական մը հանձարաւոր հնարք մը մտածեց կաթն ըստ ամենայնի ծեծուելէն պահպանելու համար . ինքն առաւ գինուոյ հասարակ շիշեր , և անոնց բերանը կապարէ կամ անագէ պղտի յաւելուած մը յարմարցուց , որ կրկին ձագար կը ձեւացընէր իրարու հետ միացած մի և նոյն անցքով : Ը իշն ինչուան վերին ձագարին կէսը կաթով լեցընելէն ետև ջրոյ մէջ դրած բարեխառնութիւնը կը բարձրացընէ ինչուան  $100^{\circ}$  . ձագարէն կազերը դուրս կ'ելլէն , որ կ'ընդունի ջերմութենէ տարածոցն աճած կաթը . իբր կէս ժամ պաղ ջրոյ մէջ դնելէն ետև՝ ձագարներուն անցքը ուժով կը ճնշէ ու վերջէն կը կոտրէ և վրան կաթիլ մը անագ կը կաթեցընէ լաւ մը գոցելու համար :

Դիւրին է ըմբռնեն որ շիշն ամբողջ լեցուած ըլլալով կարելի չէ որ կաթը ծեծուի , որով անոր պահպանութիւնն ալ պահովցած կ'ըլլայ :

Ուրիշ տնտեսականներ ալ կաթն երկար պահելու համար այլ և այլ հնարքներ մտածեցին զայն գլանիկներու , շաքարաւոր հայսի կամ շարաքի վերածելով : Ամանք ալ փորձեցին կաթը մեծաւ քանակութեամբ ցամքեցընել . բայց ասոնց ամենուն ալ հնարքներն ստոյգ յա-

ջողութիւն մը չտուին : Ինդհակաւակն թանձրացուցմամբ կաթի պահպանութեան հնարքներն աւելի գործածական և դիւրին են , մանաւանդ վերջերս եղած քանի մը կատարելագործութեք :

Այս բանիս համար պէտք է կաթն առողջ կենդանեացմէ առաջ եկած ըլլայ , որոնք բնական մնագագետիններու վրայ կ'արածին և լաւագոյն վիճակի մէջ կը գտուին : Ուստի կթելէն շուտ մը ետև տաքցընելու է կաթը ջրով՝ այնպիսի ամսօթներու մէջ դրած , որոնք տափարակ յատակ մը ու քիչ խորութիւն ունենան , ուր կաթը կը դրուի մէկ հարիւրորդամէջը հաստութեամբ խաւով և վրան 60 կրամս սպիտակ շաքար կ'աւեցուի առ մի լիտր :

Այս լուծումն ամբողջ եռացման ժամանակ պէտք է խառնել փայտէ բահակով կամ թիակով , այսինքն ինչուան որ կաթն իր նախնական տարածոցին հինգերորդ մասը վերածուի :

Ինկէ ետև թանագէ գլանաձեւ անօթներու մէջ կը դրուին և 30 վայրկենի ջափ 10<sup>50</sup> ջերմութեամբ տաք ջրոյ մէջ կը թողուին , և ջրէն դուրս հանելէն առաջ կաթիլ մը անագով կը գոցուի իւրաքանչիւր գլանին վրայի պղղտի ծակն որ անցք տուեր էր մէջի օդոյն և գողուսոյն : Այսպէս ամէն բան կատարելէն ետև , գլանները կը հանուին ջրէն և հեռաւոր ուղեւորութեանց կամ պաշարի համար կը պահուին :

Դիրք հարկ ըլլայ այս պահծու կաթը գործածել , տուփը կը բանան , ուր այս գոյացութիւնը հայսաւոր վիճակ մը և քիչ մը տրամալցու սպիտակ գեղն շոր գոյն մը առած կ'ըլլայ . և պէտք եղած քանակութիւնը իր չափով հինգ անգամ գաղջ ջրոյ մէջ կը հարեն , մէկէն հեղուկն իր նախնական կաթնային կերպարանքը կ'առնու . կարելի է տաքցընել զայն ինչուան եռացումն , յաւելլով վրան ըստ սովորական չափութեան կամ խաչուէ , և այսպէս առողջարարու ախորժահամ ըմնելիք մը պատրաստել : Կւրաքանչիւր բացուած տփերուն մէջ գոյացութիւնը կրնայ ինչուան տան

1 Գ. 2. Bicarbonate de soude.

2 Տես Բաղմ. 1858 ամին , էջ 218 :

օր կամ ալ աւելի պահուիլ առանց այլայլելու, մանաւանդ երբոր անկէ ամէն օր մնաս մը առնուի, վասն զի ասովլ մակ- երեսոյթն անդադար կրնորոգուի :

Ուժառակ : — Ամառն երկու օր և  
ձմեռն երեք կամ չորս օր կրնայ պա-  
հուիլ ոչխարի կաթը հետևեալ կեր-  
պով անոր սերային ախորժական պնդու-  
թիւն մը տալով : Կախ պէտք է այս  
կաթն անցընել մաղէ : Ետքը կէմն ե-  
ռացընել մէջն յաւելով դափնւոյ տերե  
մը առ հինգ լիտր . և ապա խառնել  
միւս պաղ կիսոյն հետ : Լյոբ այս խառ-  
նուրդը գեռ գաղջ է , այսինքն 30 և 33°  
ջերմութիւն ունի , պէտք է վրան յա-  
ւելուլ հեղուկ մակարդ՝ զրգալ մը առ  
տասն լիտր , որ շուտ մը կը հարի մէջն ,  
ու մէկէն այս կաթն հողէ մանր աման-  
ներու մէջ պէտք է բաշխնել ու անշարժ  
թողուլ . երկու երեք ժամէն ետեւ հար-  
կաւոր պնդութիւնը կ'առնու :

## ՃԱՐՏԱՐՈՒԹԻՒՆ

Jizhupush:

Քամին 1853 մայիսի 1 | ընտրայի  
մօտ նաւարանի մը մէջ ձեռք զարնուե-  
ցաւ հսկայած նաւու մը շինութեանը,  
որ Լէտիան ըստեցաւ, ու 1858 տա-  
րւոյն սկիզբներն յաջողեցան ջուր ձգե-  
լու զարն :

Արմելիան նաւարկութեան ընկերութեան  
նը , որ ամէն տարի բազմաթիւ գաղ-  
թականներ ու վաճառք կը տանի | Հս-  
տրալիա , ետևէ էր այսպիսի հնարք մը-  
գտնելու՝ որ Խնդդիոյ ու Խվեխանիոյ հա-  
ղորդակցութիւններն արագ արագ կա-  
տարուին : Խնդդիրն էր հինգ շաբա-  
թուան մէջ և առանց դադար առնելու  
5,000 հոգի մէկէն կամայս թույս հա-  
ւասարազօր վաճառք 'ի | Ենթէն Խփի-  
տանիոյ մինչև Հստրալիա տանել : | Խ-  
ցուան հիմա եղած նաւերէն և ոչ մէ-

կը կրնար այս ուղեղորութիւնս կատա-  
րել նմանօրինակ պայմաններով։ ուստի  
պէտք էր այս ձեռնարկութեանս հա-  
մար հսկայածե նաւ մը ստեղծել որ  
ընդարձակութեամբն իր ամէն նախորդ-  
ներն անցնի կիսով չափ , և իր անառաջը  
մեծութեանն համար նոր հնարքով մը  
շինուի : Պրիւնէլ անունով Ճարտարա-  
պետը , որ գաղղիացի է ծագմամբ , մը-  
տածեց ու 'ի գործ դրաւ այս նհանգն  
ծովուց , որ 'ի սկզբան Մէծ-Արևելքան՝  
կոյուեցաւ և ապա Լեւիանան :

ինչուան հիմա եղած ամենէն մեծ շոգենաւն էր Բէրտիա, որ ունէր 112 մէզր երկայնութիւն և 13·70 մէզր լայնութիւն. իսկ լեփաթանն ասոր գրեթէ կրկինն է, 209 մէզր երկայնութիւնի և 23 մէզր լայնութիւն։ Այսոր շինուածքին կերպը բոլորովին կը տարբերի ինչուան հիմա եղած երկաթի նաւերէն։ Այսիկայ կրկին որմն ունի երկաթի թիթեղներէ հիւսուած, որուն երկու երեսներուն հեռաւորութիւնն է 75 հարիւրորդամէզր։ Այս անջրապետութիւնս խորշ խորշ բաժնուած է, առանց մէկմէկու հազորդակցելու, որպէս զի ջրոյ ընթացքը խափանուի եթէ տեղէ մը ներս մտնէ։ Այս կրկին կեղեր ծոյլ երկաթի հաստատութիւն ունի, և միանգամայն փայտեայ կեղեկի հաւասար տեսակարար թեթեսութիւն, և ջուրը այն խորշերը լեցուելով նաւախճի տեղ կը փոխանակէ։ Լեփաթանն այսպիսի կազմութեամբ կրկին նաւ մը կ'ըլլայ, որուն առաջնորդ կը պաշտպանէ զերկրորդը վտանգի մը ժամանակ. վասն զի առաջին պատեանը կրնայ կորսուիլ կամ վաստուիլ նաւն առանց ընկրդմելու։

Եւիաթանն երեք յարկ ունի. վերին յարկը պատերու նման շինուած է, այսինքն կրկին է և խղաւոր. ստորին յարկերը պարզ են: Կաւուն գոգը տասը գլխաւոր մաս կը բաժնուի երկաթիթիթեղէ միջնորմերով, որոնք իրարմէ 18 մէդր հեռաւորութիւն ունին: | նա-